

Երկրորդ օրը երկու հակառակորդքն՝ իրենց վկաներովը եկան. Պ. աը Ժիրարի վրայ ցուրտ քինախնդրութիւն մը կերեւար. իսկ ժաք երէկուանը չէր. անշուշտ գիշերուան մէջ իրեն գաղտնի ձայները խօսած էին նորէն: Սուրը ձեւքն առած ժամանակ անուշ ու տխուր կերպով մը նայեցաւ Աշիլի վրան: Երկու հակառակորդները վերջի աստիճանի կատաղութեամբ զարնուեցան իրարու հետ: Պ. աը Ժիրար լի էր բարկութեամբ, բայց հարուածները կշռելով կուտար: Իսկ ժաք

ուրիշ բան չէր նայեր՝ բայց եթէ զարնէ: Զարնուեցաւ, բայց իյնալու ժամանակը սուրն երկնցուց, եւ մինչ Պ. աը Ժիրար յարձակեր էր բոլոր մարմնով՝ ժաքի սուրն մըտաւ իւր սիրաը ու մէկէն յերկիր տապալեցաւ:

Աշիլ՝ իւր բաղկացը մէջ ընդունեցաւ զբարեկամը. — Ահ, հեծեց ժաք մահագին ձայնով մը. ժէրպոյի վրէժն առի... բայց ես գիտէի որ մենամարտի մը մէջ պիտի մեռնէի:

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

Լ Ո Յ Ա .

Ի՞նչ է լոյսը.

— Լոյս կըսուի այն բանն որ տեսանելիութեան անծանօթ պատճառն է: Լոյս հանելու սովորական ինարքներն են շփումն, ելեքտրականութիւն, եւ բնալուծական ազդեցութիւնք. անոնց մէ ալ աւելի սովորական եղած է վառած նիւթերուն բոցէն լոյս առնելը:

Ի՞նչ օրինակներով կընաս ցուցընել թէ առանց տաքութեան լոյս կընայ լինել.

— Ա) Փոսփորացեալ մարմինները լոյս կիանեն առանց զգալի տաքութեան,

Բ) Մանը կենդանիներ կան, ինչպէս լուսատըտուն, ճամին, որ առանց տաքութեան այնչափ լոյս կուտան որ անով կընայ գիրք, կարդացւիլ.

Գ) Փայտը, միսը, մանաւանդ ծուկը, փտութեան մէկ աստիճանի մը կիանին երբեմն որ առանց տաքութիւն ատալու լոյս կծգեն,

Դ) Բնալուծական երեւոյթներ կան որ առանց տաքութեան լոյս հանւով կինին, ինչպէս ածուխի ժանգին քլորի հետ այթիլ:

Առանց լուսոյ տաքութիւն լինելու մէկ երկու օրինակ տուր,

— Ա) Շատ նիւթեր կան որ կընան սաստիկ տաքնալ՝ առանց լոյս հանելու.

Բ) Արեւու ճառագայթէն այնպիսի մասեր

կընան զատուիլ որ տաքութիւն կուտան առանց լոյս հանելու:

Ինչէ՞ն է որ ճրագին լոյսը չես կընար տեսնել՝ երբոր ծուռ խողովակի մը մէջէն նայիս.

— Վասն զի լոյսը համասեռ միջոցի մէջ ուղիղ գծով կծաւալի:

Ինչէ՞ն է որ արեւուն մտած ու ելած ատենը՝ մարդս կընայ անոր նայիլ, իսկ ցորեկը աջուրդները կառնուին.

— Վասն զի երբոր արեգակը հորիզոնին վրայ է՝ ճառագայթները աւելի թանձր օդէ կանցնին քան թէ կեսօրը, եւ լուսոյն մէկ մասը օդոյն մէջ կընկղմի:

Արեւուն պայծառութիւնը գրեթէ 1200 անգամ աւելի տկար է հորիզոնին վրայ քան թէ զենիթին հասած ատենը:

Արեւուն ու լուսինը ինչո՞ւ համար աւելի խոշոր կերեւին ելած եւ մտած ատեննին՝ քան թէ երբոր գենիթն լինին.

— Ա) Այս երեւոյթը աւելի աչքի խարէութիւն է: Երբոր արեւուն ու լուսինը հորիզոնին մօաւ են, կընանք զանոնք երկրիս երեսը ելած քաներուն հետ համեմատել, անով իրենց սկաւառակը մեծ կերեւի:

Բ) Այս երեւութին մէկ պատճառ ալ այն կըքնայ լինել որ արեւուն ու լուսնին ծիածանները աւելի հեռու կընկնին երբոր հորիզոնին վրայ են՝ քան թէ զենիթին վրայ եղած ատեննին:

Արեւն ու լուսինը որ գնտածեւ են՝ ինչո՞ւ տափակ կերեւին.

— Վասն զի երկրէս այնչափ հեռու են որ անկարելի բան է իմանալը թէ անոնց եզերքէն եկած հառագայթներուն ու կեդրոնէն եկածներուն երկայնութեան տարբերութիւնը ո՞չչափ է:

Լոյսը ի՞նչ արագութեամբ կծաւալի.

— Լուսոյ արագութիւնը այնչափ սաստիկ է որ արեւուն հառագայթը 8 անգամ երկրագնտիս չորս բոլորը կընայ պտըտիլ մինչեւ որ մարդս մէկ ըսէ:

Լուսոյ ընթացքին չափն է՝ մէկ ըոպէին 28 բիւրմեթը. Եւ այս արագութիւնը ամէն տեսակ լուսոյ վրայ ալ հաւասար է:

Մէկ գնտակ մը որ իւր առաջին նետուածքին արագութիւնը միշտ պահէ, այսինքն 390 մեթը, 17 տարի կուզէ որ արեւէն մեզի հասնի. իսկ արեւուն լոյսը կուգայ մեզի 8 վայրկենի եւ 6 ըոպէի մէջ:

Մէկ բան մը որ շատ հեռու է՝ ինչո՞ւ չերեւիր.

— Մէյմը անոր համար որ նայողին աչքին մէջ ձեւացած պատկերը այնչափ պատիկ լինի որ չտեսնուիր, մէյմալ անոր համար որ առարկայէն եկած լոյսը համբուն վրայի օդոյն մէջ կընկղմի:

Պարզ աչքով չտեսնուած բաները դիտակով ինչո՞ւ կտեսնուին.

— Վասն զի դիտակը դիմացի առարկային շատ մը լուսաւոր հառագայթները մէկտեղ կամփոփէ, որ պարզ աչքը այս բանս չկընար ընել. անով դիտակին խոլովակին մէջ այն առարկային պատկերը պայծառ կերպով կզարնէ, ոսպնածեւ ապակիներով ալ կխոշորնայ:

Դիտակին առարկական ըսուած ապակին որչափ որ մեծ լինի, այնչափ աւելի կմեծնան անով տեսնուած բաները:

Գուլիէլմոս Հերշէլ անգղիացի աստղաբաշխը 1780-ին ատենները ահագին դիտակ մը շինեց որ

առարկականին տրամագիծը 1 մեթը ու 25 հարդիւրամեթրէն աւելի է. խոլովակին երկայնութիւնն է գրեթէ 11 մեթը ու 50 հարդիւրամեթը, եւ անոր տրամագիծը մէկ մեթը ու 50 հարդիւրամեթը. միայն մէջի հայելին որ 9 հարդիւրամեթը հաստութիւն ունի՝ գրեթէ 1000 հազար կրամկը:

Ինչո՞ւ համար ցորեկ ատեն աստղերը չեն տեսնուիր.

— Վասն զի արեւուն լոյսը անոնց տկար լուսոյն կյաղթէ ու կխափանէ զիրենք:

Ինչէ՞ն է որ կէսօր ատեն ալ կընան տեսնուիլ աստղերը՝ երբոր խոր գուբի կամ հորի մը մէջէն դիտես.

— Ա) Վասն զի անոնց լոյսը արեւուն հառագայթներէն չխափանուիր.

Բ) Արեւուն հառագայթները գրին մէջ խիստ քովընտի կմտնեն. իսկ աստղերուն լոյսը շիտակ մէջը կզարնէ:

Ինչէ՞ն է որ նիւթերէն ոմանք թափանցիկ են.

— Վասն զի լոյսը իրենց մէջէն կանցնի կերթայ եւ դիմացի առարկաներուն պատկերը անոնց մէջէն ալ կզարնէ: Խիստ թափանցիկ մարմիններն ալ գոյն մը կառնուն՝ երբոր բաւական թանձն լինին, վասն զի իրենց մէջէն անցնող լուսոյն մէկ մասը կծծեն:

Զրոյ կաթիլը քուրովին թափանցիկ է. բայց շատ ջուր մէկտեղ՝ կապտագոյն կանաչի կզարնէ:

Ինչո՞ւ համար նիւթերէն ոմանք դիմահար են.

— Վասն զի լոյսը իրենց զանգուածին մէջէն չանցնիր: Մարմնոյ մը սաստիկ դիմահարութեանը պատճառ միշտ իւր թանձրութիւնն է. վասն զի ո՞ր եւ իցէ մարմին երբոր ամենաբարակ թերթ դարձնես՝ իւր ընդունած լուսոյն մէկ մասը մէկդիէն մէկալը կանցընէ:

Օրինակի համար, թէ որ ոսկիէ թերթ մը ապակիի վրայ կացընես ու անով հարգի կամ արեւու լուսոյն նայիս, կանաչագոյն աղօտ լոյս մը կտեսնես:

Ինչէ՞ն է որ բարակ թուղթն ու անհարթ ապակիին թերալոյս են.

— Վասն զի իրենց ընդունած լուսոյն մէկ մասը միայն կթուղուն որ անցնի մէջերնէն, բայց

ետեւնին եղած առարկաներուն ոչ գոյնը կերեցընեն, ոչ իեռաւորութիւնը եւ ոչ ձեւը :

Խամար թուղթն ու կտաւը երբոր եղուտես՝ աւելի թափանցիկ կլինին .

— Վասն զի ձէթը կամ եղը այն նիւթոց ծակտիքը կլեցընէ, եւ անով կդիւքացընէ լուսոյ ճառագայթներուն անոնց մէջէն անցնիլը :

Ա.Զ.Ք., ՏԵՍՈՒԹԻՒՆ.

Ի՞նչ է ոսպնածեւը .

— Ոսպնածեւ կըսուի թափանցիկ մարմինը՝ երբ այն կերպով տաշուած է որ լուսոյ ճառագայթները կամփոփէ կամ կցըուէ :

Քանի՞ տեսակ ոսպնածեւ կլինի .

— Գլխաւոր երկու տեսակ . ամփոփիչ եւ ցըրուիչ : Ամփոփիչները կբաժնուին .

Ա) Կրկնակորնթարդ, երբոր երկու երեսն ալ կորնթարդ է .

Բ) Մակկորնթարդ, երբոր մէկ երեսը մակարդակ ու մէկալը կորնթարդ է .

Գ) Մահիկ ամփոփիչ, երբոր մէկ երեսը գոգածեւ է . մէկալը կորնթարդ :

Ցըուփիչներն ալ կբաժնուին .

Ա) Կրկնագոգածեւ, երբոր երկու երեսն ալ գոգածեւ է .

Բ) Մակգոգածեւ, երբոր մէկ երեսը գոգածեւ է, մէկալը մակարդակ .

Գ) Մահիկ ցըուիչ, երբոր մէկ երեսը կորընթարդ է, մէկալը գոգածեւ :

Ամփոփիչ ու ցըուիչ ոսպնածեւները իբարմէ ի՞նչ գլխաւոր տարբերութիւն ունին .

— Ամփոփիչներով դիմացի առարկաները խոցոր կանոնուին . իսկ ցըուփիչներով՝ մանը :

(Շաբարյարութիւնն յառաջիկայս.)

Պ Ա. Տ Մ Ա. Կ Ա. Ն Հ Ա. Ն Ե Լ Ո Ւ Կ.

Կորսըւած բան մը տեսայ,
Մարդիկ վըրան կըզմայլին,
Գըտնըւածն ալ ես տեսայ,
Վըրան պաղ պաղ կընային.
Առաջինին մունետիկ
Ամէն ազգէ շատեր կան,
Մինչեւ հեռուն վենետիկ
Մէկ թէ երկու չայեր կան:
Կապիտոլէն կայծակներ
Զուր եւ ընդ վայր թափեցան.
Եւ ոչ երկոստ այն չայեր
Կայծակներէն վախեցան:

Տարւոյս Օրացուցին մէջ դրուած Մայիսի Հանելուկն է ԶՈՐՍ ԵՂԱՆԱԿԻ ՏՈՐԻՈՑ :



ՀՅԱՄԱՆԱԿԻ ԳՐԱԲՆԱՌՈՒԹԵԱՆ . իթեողոսիա, ի26 Ապրիլ 1864.

ի Տապարանի Խալիպեան Աւառումնարանի ազգիս Հայոց .